


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՐԱԲԿԻՐԻ ՀՈՅՄԵՆԾՈԿՑԱՆ ՄԻԱՆԹԵԱՆ
ԳԱՀԻՐԵՒՄ ՄԱՍՆԱՑԻՒԴԻՆ

ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ԵՐԵՒԱՆԻ ՄՈՏ ԿԱՌՈՒՑՈՒՈՂ ԱԽԱՆԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐԱԴՈՅՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ.


Պատկերազարդ և Քարտիզացու



ԿՈԶՄԵՑ

ՄԱՍԻՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Դ. Ա. Հ Ի Ր Ե



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ա.ԲԱ.ԲԿԻՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ԳՈՀՀԻՐԵԼ ՄԱՍՆԱՀԻԴԻՆ

9(ԿԴ. 925)

ԱՏՈՒԹԱՆ և 1961 թ.

ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ



ԿՈԶՄԵՑ

ՄԱՍԻՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Գ. Ա. Հ Բ Ը Հ

Տպ. ՑՈ.ԿՈԲ ՓԱ.ՓԱ.ԶԵ.Ա.Ն — Խարանիմ Խաչա, Հարէ Յահիս, թիւ 6



Երկու խօսք — Պորժ. Ժողով

Յառաջարան — Հեղինակին

1. Նոր Արարկիրի Ծրագրին յղացումը
2. » » Պիրքը
3. » » Կլիման
4. » » Տարածութիւնը և յատակագիծը
5. » » Հիմնադրութիւնը
6. » » Զրաբաշխութիւնը
7. » » Հողամշակութիւնը
8. » » Բնակչութիւն և ունիք
9. » » Հանրային հիմնարկները
10. » » Ճարտարարութանը
11. » » Նորանուն բաղամասներ
12. » » Քաղաքապետութիւնը
13. » » Հաղորդակցութեան միջոցները
14. » » Տրամադրուած նպաստները
15. Հին Արարկիրի հայերը
16. Հայրենակցականը և Նզիպտակայ Արարկիրցիները
17. Կարապետնան կտակը
18. Նոր Արարկիրին — (Շւղերձ)
19. Խճչ կ'ըսեն . . . Նոր Արարկիրի մասին
- ա) Ճամբորդի տպաւութիւններ Պ. Հրաչ Մռուանդի
բ) . . . » Օր. Լիտիա Պախի
20. Խնչպէ՞ս կը զնանառնեն . . . Նոր Արարկիրի ձեռնարկը
21. Անդամանցանկի Միութեան Պահիրէի Մասնանդին


ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Լոյս ընծայելով մեր հայրենակցին՝Պ. Մասիս Պետրոսեանի կողմէ պատրաստուած պատմական մեկ ամփոփ տեսութիւնը Նոր Արաբկիրի մասին, մեր նպատակն է Եգիպտահայ հայրենակիցներու ուշադրութեանը յանձնել այն կարեւոր իրողութիւնները զորս կատարուեցան եւ կը կատարուին Նոր Արաբկիրի մէջ: Անոնք ամէնքը մխիբարիչ եւ ոգեւորիչ երեւոյթներ, կոչուած են խանդակառել մեր հասարակութիւնը ընդհանրապէս եւ մեր Եգիպտաբնակ Արաբկիրցինները մասնաւորապէս:

Նոր Արաբկիրի հիմնարկութեան մէտասանամեակին նուիրուած այս հրատարակութիւնը առիք կ'ընծայէ մեզ սրտազին կոչ ուղղել մեր Արաբկիրցի հայրենակիցներուն՝ բոլորուելու մեր Միութեան շուրջ, զիտակցելու իրենց պատրականութեան, եւ վառ պահելով Արաբկիրի յիշատակը, փոխանցել զայն իրենց ձագուկներուն՝ որոնք աւաղ, արտասահմանի մէջ հասակ կը նետեն՝ ուժանալով ազգ. կեանքի ու անզիտանալով իրենց հայրերուն երբեմնի շենօն Արաբկիրը....:

Ա.Ր.Բ.Վ.Կ.Ի.Բ. ՀԱՅ.Յ.Բ. ՄԻ.Ռ.Ի.Թ.Ե.Ս.Ն
ԳՈՐԾՈ.Դ.Ի.Բ. ԺՈՂՈՎ.

Գանիրէ, Փետր. 1937



ԽԱՆՈԹ.— Ներկայ գրեոյիկին փոխարժէքը կը խնդրուի նուրատուութեամբ մը զնահատել եւ դրկել Մասնահիւղիս հասցէին:

Զ Օ Ւ

Ներկայ համեստ աշխատասիրութիւնս կը նուիրեմ Արարկիրի Հայրենակցական Միութեան Պահիրէի Մասնանիդին, ի յիշատակ հանգ. horu' Ապահ Պետրոսէանի:

Մ. Պ.

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Յետազայ տողերը գրուած են մեկու մը կողմէ որ տեսած յէ ո՞չ հին եւ ո՞չ աղ Նոր Արարկիրը: Եւ իրեն հետ առեն անոնք որոնք բեկ արտասահման ծնած եւ մեծցած, սակայն եւ այնպէս հոգիներնուն խորը կը պահեն տակաւին իրենց Արարկիրցի ծնողներուն բանկազին յիշասակը...: Այսպէս մասծովները անտարակոյս չեն կրնաւ անտարքիր գտնուիլ առեն անզամ որ Արարկիրին եւ Արարկիրցին խօսքը կ'ըլլայ, զի այդ Արարկիրին մեջ անոնք կ'զզան բէ իրենց պատերուն ապրուած կեանքը կայ՝ տիուր եւ զուար կողմերով: Ահա բէ ինչո՞ւ կ'արդարանայ այդպիսիներու պարտականութեան գիտակցութիւնը հանդես Արարկիրի Հայրենակցական Միութեան եւ ի մասնաւորի Նոր Արարկիրի վերաշինական ձևուարկին:

Այսօր երբ մետասանամեսակ մը քողորուած է Նոր Արարկիրի հիմնարկութենէն ի վեր, չենք կրնաւ ազգովին չ'իրանուիլ եւ չ'ոգեւորուիլ ի ժեւ ձեռք բերուած արդիւն-

իին: Տասներեսկել տարին բարական եղաւ ապացուցանեղու համար թէ Արարկիրցին չ'զիտեր յուսաշնուիլ: Տասներեսկել տարի շարունակ Արարկիրի Հայրենակցական Միուրիւնը ևսպաս հասցուց հայրենին, դրաւ ինչ որ կրնաւ շնել իր ուժերուն եւերած եւ նոյն իսկ չի եւերած չափով: Եինաւարութեան տասներեսկել երկար տարիներ կերտեցին արդիական ծաղկեալ աւան մը հայ աշխարհին մեջ՝ Խորհրդ. Հայաստանի կառավարութեան անվերապսի աշակցութեան շրենրին: Մոխրակոյներեն եւ անսյուրենեն յառնող Նոր Արարկիրը, երեկուան այդ գեղեցիկ երազը, այսօր իրականութիւն դարձած է: Հո՛ն կը շնչէ, հո՛ն կ'ապրի, հո՛ն կ'սեղծագործէ Արարկիրցի եկուր գաղրականը, խաղաղութեան մեջ կը շինէ եւ կը շենցնէ իր շքապատը: Տասներեսկել տարիներ Նոր Արարկիրի բաղաբացին հերկեց շնչարձակ ամայութիւններ, ծաղկեցուց անտառներ, հիմներ բացաւ, ծածկեց իր երդիքը, բարձրացուց Մանուսայի մեծ աշխատանցներ, խառնեց իր քրիստոնյաց Հրազդանի ջուրին ու պատմութեան մեջ վերսին ապրեցուց Արարկիրի անունը...:


Ներկայ աշխատութիւնը ուրեմն, անփոփ մեկ պատկերացումն է Նոր Արարկիրի վերաշնական ձեռնարկին, եւ պատմական անոր բոլորած մետասանանեակին, պաշօնական տուազներու վրայ հիմնուած: Մօսկն ծանօթանալ եւ հետարքութիւն այդ ազգաշեն ու պատուաթեր ձեռնարկով, որին եկաւ եւ անբաւարար միջոցներու վրայ հիմնուած ըլլայ ան, բացակերեղ և անոր անխոնց աշխատողները եւ զայն կերտութիւնը: Գիտենք թէ թերի հ՝ Նոր Արարկիրի ձեռնարկին հիմ նաև Նոր Արարկիրի շուրջ պատրաստած այս աշխատութիւնը եւս, սակայն պես է ընդունիլ որ հարազատութիւն մը կայ այդ իրողութեանց մեջ եւ այդ հարազատութիւնը կը կայանայ այն խոստվաճութեամբ թէ այսօր, 16 տարիներէ ի վեր, Արարատի ստորոտ եւր երկիր մը կը վերընձիւդի, հայութեան հոծ զանգուածը կ'աղեծիի, կը շարժի եւ երկիր մոխրակոյներեն Նոր

հայրենիք մը կը կերտուի: Այդ վերապարբենդ հայրենիքին մեկ մասնիկն է՝ վերապարբենդ Նոր Արարելիրը:

Մենք մեր այս աշխատախրութիւնը զարդարեցինք Նոր Արարելիրի ձեռնարկին հետ կապ ունեցող հետարքը բաշարժ լուսանիշարևերով և բարեկանութեան ու անոր կրցեցինք Պ. Հրաչ Երուանդի և osar հեղինակաւոր գրագիտուհի Or. Լիսիս Պախի կողմէ 1935ին Նոր Արարելիր (Խորհ. Հայաստան) ուղեւորութեան առջիւ գրի առնուած ականատեսի վկայութիւնները, որոնք անգամ մը եւս կուգան հաստատել եւ աւելի լոյս ափրեկ՝ յետագայ հցերուն մէջ ակնարկուած խողութեանց մասին:

Մ. Պ.

1.— ՆՈՐ Ա.ՐԱԲԿԻՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՅՂԱՅՈՒՄԸ.—
Արաբկիրի Հայրենակցական Միութեան 1924 Յուն-
վար 1ին Ամերիկայի մէջ գումարուած Պատգամաւո-
րական ժողովը իր առջև կ'ունենայ Արաբկիրի մէջ
ընդհ. պատերազմէն վերապրած մօտ 1500 հոգիներու
գժբաղդ կացութիւնը և անոնց գիմումները՝ զիրենք
այդ կեանքէն ազտաելու։ Ժողովը նկատի առնելով և



Ա.ՄԵՐԻԿԱՀԱՅ Ա.ՐԱԲԿԻՐՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՇԵՆՔԻ
ՈՐՈՒՆ ԵԿՈՄՈՒՏԸ ՄԵՆ ԶԱՓՈՎ ՆՊԱՍԱՆ Է
ՆՈՐ Ա.ՐԱԲԿԻՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՆ

Ամեն Արաբկիրցի՝ անդամ Արաբկիրի Միութեան։

ուսումնասիրելով կացութիւնը, ինքզինք կը դանէ ծանր և պատասխանառու գործի մը առջև, պէտք էր հարկը տնօրինել՝ հիմնուած միայն Միութեան ուժերուն վրայ, փրկելու համար վերապրող թշուառ ժողովուրդ մը նիւթական, ֆիզիքական և բարոյական անկումէ ու բնաջնջումէ։ Այս ընելու համար, հարկ էր այդ ժողովուրդը փոխադրել ուրիշ վայր մը, քանի որ այլեւս իր ծննդավայրին մէջ ապրելու կարելիութիւն չունէր։ Այսպիսի ձեռնարկ մը, — փոխադրութիւն, բնակարաններ, գործի միջոցներ, եւն։ — կը կարօտէր նիւթականի իրեն նիւթական ուժ, Միութիւնը Ֆիլատէլֆիոյ մէջ ունէր չէնք մը, որուն վրայ դեռ կար վճարելի պարտք և 18,000 տուար կանխիկ դրամ։ Նիւթական ուժի այս քանակը կարելիութիւն չէր ընծայէր՝ մօտ 1500 հոգիներ փրկելու գործին։ Պատգ. Ժողովը նկատի կ'ունենայ երկու կարեւոր ուժեր եւս, մին՝ այդ փոխադրուելիք ժողովուրդի շինարար և կենսաւնակ ուժը, իր հետ ունենալով ճարատրաբուեատը — մանուսազործութիւն, իսկ միւսը՝ Ամերիկա և արտասահման ազգող հայրենակիցներաւ փորձուած զոհողութեան ոգին և ոզգ. ձեռնարկներու տուած անվերապահ օժանդակութիւնը։ Այս ուժերու վրայ հիմնուած, սկզբունքով կ'ընդունի ընդառաջ երթալ այդ առաւազող ժողովուրդի կոչին, և կ'որոշէ դիմել Հայաստանի կառավարութեան՝ հոգամաս մը ձեռք բերելու համար։

* *

Միութեան երկու ներկայացուցիչները Պ.Պ. Մկրտիչ Ղազիկեան և Միութեան Վարդանեան, Հայաստանի հասնին 1924 Հոկտեմբերին։ Անոնք Հ. Կառավարութեան կողմէ տրամադրելի, ինչովէս նուե հայրենակիցներու և բարեկամներու կողմէ ցոյց տրուած հոգամասերը կը

նոր Արաբկիրի սատարել՝

Աջակցի է Հայաստանի վերաբերեան։

պատին, կը տեսնեն, կ'ուսումնասիրեն իրենց բոլոր կողմերով, և ներկայ Նոր Արարկիրի հոգամասին վը-րայ Միութեան հետապնդում բոլոր առաւելութիւն-ները գանելով, կը նկատեն ամենէն յարմարը, և ընտրութեան վճռական որոշում կուտան՝ Երեւանտ-րընակ Արարկիրցիներու հետ, ընդհ. ժողովի մը մէջ ։ Ներկայացուցիչները խնդրագրով մը դիմելով՝ Հ. Կա-սավարութենէն կ'ստանան Նոր Արարկիրի հոգամասը, որուն պաշտօնաթուղթերը երկուստէք կ'ստորագրուին 1925 Մայիս 3ին, և Ժող. Կոմիսարներու Խորհուրդէն կը վաւերացուին Մայիս 12ին։

Ահա՛ Հ. Կառավարութեան և Արարկիրի Միութեան միջև կայացած պայմանագրին պարունակութիւնը։

1.— Երեւանի, Քանաքեռի, Հրազդան գետի և Գի-դառ Չայի միջև գտնուող տարածութենէն 613 տե-սիագին հոգամաս, առանց փոխ-համարական, կը յատ-կացուի Ամերիկանակ Արարկիրցիներու Միութեան, «Նոր Արարկիր» անունով ինքնուրոյն քաղաք մը հիմ-նելու համար։

— Յիշեալ հոգամասի 200 տեսիստինը կը յատ-կացուի քաղաքին շինութեան, իսկ մնացեալ 413 տե-սիատինը Նոր Արարկիրի համայնքին օժանդակ զբաղ-մունքի, չերամապահութեան, այգեգործութեան, եւն։

2.— Նոր Արարկիրին կը յատկացուի Երեւանի գլխաւոր ջրմուղէն, երեք մատնաչափ (գյույմ) խմե-լու ջուր։

3.— Մէկ բաշ ոսոգելու ջուր, և պարտաւորում, ըստ հնարաւորութեան աւելցնել ոսոգելու ջուրի անհրաժեշտ քանակը։

4.— Ամերիկանակ Արարկիրցիներու Միութիւնը պարտաւոր է քաղաքին կառուցումը կատարել Ակա-

Հայրենեակից, նոր Արարկիրը կենդանի կորո՛ղն է՝ Արարկիրցիներու կողմէ նուիրուած նոր Հայաստանի։

գեմիկոս Ալ. Թամանեանի գծած յատակագծով, պահապանելով Երեւան քաղաքի յատակագծի սահմանները:

Նոր Արարկիրի շէնքերու կտոռուցումը սկսելու է քաղաքի կեդրանէն գէպի ներքե կամ հարաւ մինչե. Նոր Արարկիրի յատակացուած սահմանը, և ապա վերեւ-
ի կամ հիւսիսային մասը:

Պայմանագրի այս գլխաւոր մասերէն դուրս կան
նոե հետեւեալ համաձայնութիւնները.—

1.— Շինութեանց համար, քարտհանքերէ և ան-
տուներէ պիտի առնուին բոլոր պէտքերը ձրիաբար:

2.— Ճարտարարուեսաի, արածման և ներածման
համար պիտի արուի ոչ նիւքական կարելի օժանդա-
կութիւններ:

3.— Հայրենակիցներու փոխադրութեան դիւրու-
թիւններ պիտի ընծայուին ոչ նիւքական, երբ անոնք
պատրաստ ըլլան փոխադրուելու:

4.— Նոր Արարկիր հաստատուող ժողովուրդը ե-
րեք տարի ազատ պիտի ըլլայ տուրքերէ:

Նոր Արարկիրի մէջ հաստատուելիք ժողովուր-
դին և Միութեան միջեւ վերութերած պայմանաւո-
րութիւններու եւնափ համար, Միութեան արուոծ է իրա-
ւասութիւն, երկրի մէջ տիրող ընդհ. օրէնքներու հի-
ման վրայ:

6.— Ամերիկաբնակ Արարկիրցիներու Միութիւ-
նը պատասխանատու է Հայաստանի կառավարութեան.
Նոր Արարկիր հաստատուող ժողովուրդին ի գիմաց, և
մինչեւ ինքնապահ դառնալը, պարտաւոր է հոգալ դո-
ւոնք:

2.— ՆՈՐ ԱՐԱՐԿԻՐԻ ԴԻՒՐԾԻ. — Հայաստանի Մայ-
րաքաղաքէն, Երեւանէն երկու քիլոմէթր գէպի հիւ-
սարեւմուտք, Քանաքեռի ճամբուն վրայ, Հրազ-

Երէ կը զնահատես Նոր Արարկիրի ձեռնարկը,
Վաղուան մի՛ սպասեր, նպասդ նասցնելու համար :


գան և Գետարչայ գետերուն միջեւ, ծովու մակերեսէն 4200 խակ Երեւանէն 720 ոտք բարձր դիրքով, ընդարձակ ու հմայիչ հորիզոնով սարահարթի մը վրայ, սկսած է կառուցուիլ նոր Արարկիր քաղաքը։ Աւելի վերը կը գտնուի Քանաքեռ գիւղը և այդ պատճառաւ Արարկիրի հողամասը կը կոչուի Քանաքեռի լանջը։ Արեւմտեան կողմը կայ Հրազդան գետակը, մշուշամած վաղարշապատը (Ս. Էջմիածին), Արագածի լեռնաշղթան և անոր ներքեւի եղուարդի գաշտը։ Հարաւային կողմը կը կանգնի ձիւնապատ Մասիսը։ Իսկ ցածը կայ Արարատեան դաշտը և Երեւան քաղաքը, որուն չքեղ տեսքը կը վայելէ նոր Արարկիրը։ հարաւային արեւելեան կողմը կը տեմնուի Երեւանի նորք քաղաքամասը։ Նոր Արարկիրը կը գտնուի Սեւ և Կասպից ծովերը միացնող ճանապարհին գրեթէ մէջանդը։ Աև ծովէն նոր երկաթուղիով մօտ 30 իսկ Կասպից ծովէն 20 ժամ միայն հեռու է։ Սեւանի պատմական և պատուական լիճը կը գտնուի նոր Արարկիրէն։ Բնքնաշարժով երեք ժամ դէպի վեր, ուրկէ սկիզբ կ'առնէ նոր Արարկիրի կողքին հոսող Հրազդան գետը։

Յ. — ԿԼԻՄԱՆ. — Յունվար և Փետրուար ամիսները միայն ձմեռ կ'ընէ նոր Արարկիրի մէջ։ Զիւնը հազիւ մի քանի օր կը մնայ ու կը հույի։ Շատ ձմեռներ ջուրը չի սասիր։ Ամառուաց տաքութիւնը երկու ամիս է, Յուլիս և Օգոստոս։ Նոր Արարկիրէն քանի մը ժամ վեր բնուու տաք չ'ընէր և ամառանոց է։ Մը նացած ութը ամիսները հոճելի և բարեխառն եղունակներու կը վերտրներին։ Մասնաւորապէս Աեպտէն Յունվար ամենահիանալի եղանակ է, որուն նմանը դժուար կարելի է գտնել ուրիշ տեղ։ Նոր Արարկիրի

Եթէ Արարկիրցի չե՞ս, այդ պատճառ մը չէ՛ որ
նոր Արարկիրին չօգնես։

օդը չոր է ու տռողջարար: Թոքախտի բուժման երկրորդ աստիճանի տեղ նկատուած է՝ Նոր Արարկիրէն 5-10 վայրկեան վեր գտնուող Քանաքեռ առանց: Ոեւէ տեւոկան կամ տարափոխիկ հիւանդաւթիւն չի կայ:

4.— ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵԽ ՅԱՏԱԿԱԳԻԾԻԾԲ:— Հայուսանի Խորհ. իշխանութիւնը արամագրած է 613 տեսխատին (118 միլիոն քառ. ոտք) ջրարրի հող՝ ու-



Նահելիք մեծագոյն պարզեւութիւնը Նոր Արարկիրէն սատարելուդ գոհունակութիւնը բո՞ղ ըլլայ:

ռողման համար երկու բաշ ջուրով, որուն 200 տեսիա-
տինը (520 ֆէտան) շինութեանց, իսկ մնացեալ 413
տեսիատինն ալ (1070 ֆէտան) այգիի, չերամարու-
ծութեան և ուրիշ երկարութական բարձր մշակոյթի:
Նոր Արարկիրի յատակագիծը պատրաստոծ է՝ յայտնի
ակադեմական, ողբ. Ա. Թամանեան: Քաղաքը որ հե-
տքնեաէ պիտի համրէ 1000 տուն, իր կեդրոնը պիտի
ունենայ հրասպարտկ մը և մեծ պուլվառ մը, որուն
չուրջ պիտի շինուին հասարակական շէնքեր, թատ-
րոն, քլիւպ, դպրոց, հանրային պարտէզ, ծառուղիներ
եւայլն:

5.— ՆՈՐ Ա.ՐԱ.ԲԿԻՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ Ա-
ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԻ Ա.ԲԱ.ՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ.— 1925 Նո-
յեմբեր 29ին, (Հայոսատանի Խորհրդայնացման Ե.րդ
տարեգարձին օրը), յետ տարեգարձի տօնակատարու-
թեանց մեծ բազմութիւն մը, Երևանէն նոր Արար-



Եինե՛ն Նոր Արարկիրը, չինե՛ն անգալար,
Զի բանդելը դիւրին է, չինելը՝ դժուար:

կիր երթալով, հո՞ն, Անդրկովկասեան կառավարութեան նախագահի տեղակալ՝ Պ. Լուկաշինի (Ս. Արապիոնեան) Վրաստանի կառավարութեան ներկայացուցիչներուն, Հայաստանի կառավարութեան կողմէ՝ Պրնք. Արտ. Կարինեանի, Սակօ Համբարձումեանի, Ս. Կոսդանեանի, Արաբկիրի Միութեան ներկայացուցիչ Պ. Մ. Դազիկեանի, Մ. Սուրեանի, Զօկ.ք պատուիրակ Պ. Ե. Կարիկեանի և այլոց ներկայութեան, ժամը 3ին (յ. մ.), հանդիսաւորապէս կը կատարուի նոր Արաբկիրի տուաջին գոյգ տան հիմնադրութիւնը: Անոր հիմնաքարերէն միոյն մէջ կը գետեղուի արծաթեայ տախտակ մը, պատշաճ արձանագրութեամբ: Տեղի կ'ունենան խանդավառ ուղերձներ, որոնք կը չեշտեն Արաբկիրի Միութեան գովելի նախաձեւնութիւնը և իրմով՝ արեւմտահայութեան կողմէ, Հայոստանի հողին վրայ կտառարուղ շինարարական առաջին լուրջ գործը, միանդամայն երկրին մէջ զարկ տալով տնտեսութեան նոր ճիւղի մը՝ մանուսագործութեան: Մաղթանքներ կ'ըլլան որ նոր Արաբկիրի օրինակին հետեւին բազմաթիւ նոր աւաններ, մեր փոքրիկ բայց գեղեցիկ մայր հայրենիքը օժանելով արդիական ամէն առաւելութիւններով: Հանդիսադրութեան յուղիչ տեսարան մը արդարեւ, զի Հայոստանի մէջ տպաստան գտած Արաբկիրցիներուն սրաերը յուղումով կը լիցուին այդ օր, մի քոնին կ'արտասուեն, և անոնց աչքերը երախտագիտութեամբ կը գտանան Հայոստանի կառավարութեան անդամներուն, որոնք հնարաւորութիւն տուին հաւաքուելու իրենց հարազատ հայրենիքին մէջ:

Այն օրերուն Երեւան կը գտնուէին 82 Արաբկիրցիներ: Հին Արաբկիրէն գաղթեցին 72 հոգի, և այդ առաջին կարսւանը նոր Արաբկիր հաստ ու հաստատուեցաւ Միութեան առներուն մէջ՝ 8 նոյեմբեր

Քար մըս ալ դո՛ւն զետեղէ նոր Արաբկիրի մէջ:

1929ին, որ պիտի մնայ յիշատակութեան արժանի թըւական մը պատմութեան և ամէն Արարակիցին համար:

6.— ԶՐԱԲԱՇԽՈՒԹԻՒՆԸ.— Նոր Արարակիցի ջուրը կը տրամադրուի Երեւանի ջուրի խողովակէն. մօտ ատենէն Նոր Արարակիցի ամբողջ հողամասը ջրել կարելի պիտի ըլլայ՝ Նորասէնի ծրագրով կամ կառավարութեան բանալիք ջրանցքով։ Նոր Արարակիցի ջուրը կը բղխի՝ աւանէն 6-7 ժամ հեռու՝ աշխարհի երկրորդ ամէնաընտիր խմելու ջուրը ունեցող Քառասնուկի (Քառասուն Ակ) բարձունքէն. աստիճինը ըլլալով վիճնաւինը: 1928ին էր որ Պ. Ն. Կիւմիւչէերատանեանի հետ



ԶՈՒՐԻ ԽՈՂՈՎԱԿԻՆԻՐԸ ԶԵՏԵՂԵԼՈՒ ԺՈՒՐՈՒԱԿԻ
ՆԵՐԿԱՅՈՅՈՒՑՈՒՅ Պ. Ն. ԿԵՆՄԻՒԻՆԿԵՐՏՈՒԴԵԱՆ
ԱՋՋՁԻՆ ԲՈՀԸ ԿԸ ԶԱՐԱԿ

Ենչո՞վ կրնա օգտակար ըլլալ նոր Արարակիցի.
Մարմնո՞վ, մեխո՞վ, թէ դրամո՞վ . . . :

Կրկիր ուղարկուած երկաթեայ 4000 մէթր ջրի խոզգովակներու միջոցաւ, կանոնաւորապէս սկսաւ ջրի բաշխումը:

* *

Նոր Արարկիրի համար գնոււած է 3000 մէթր 5-ինչնոց և 1000 մէթր 3-ինչնոց (ներքին արամագծով) երկաթեայ ջրի խոզգովակներ, որոնց համար ֆրանսայի մէջ վճարուած է 4800 տոլար, 200 տոլարի ալ խոզգովակներու վերաբերեալ դործիքներ Անոնց մինչեւ Պաթում փոխադրութեան համար վճարուած է 2000 տոլար, որով, խոզգովակները մինչեւ Պաթում յանձնելի արժած են 7000 տոլար: Խոզգովակները Պաթումէն նոր Արարկիր առանց մասին ներմուծման արտօնութիւն ստացուած է, չնորին Հայաստանի կառավարութեան բարեացակամութեան և Պ. Ե. Կարիկեանի անվընատ ջանքերուն: Խոզգովակներուն գնման և փոխադրութեան գործառնութեանց մէջ իր գնահատելի ծառայութիւնը սիրայօժար կերպով արամագքած է նուե Փարիզի մեր հայրենակիցներէն ողբ. Մարտիրոս Տէրսիչէրեան, ան՝ գործարանին կողմէ իրք commission արտօնած 200 տոլարն ալ նուիրած է Միութեան: Այս խոզգովակները զետեղուելէն ի վեր կարելի եղած է արդիական քաղաքի մը պէս աղբեւրներ ունենալ: Նումակագիր մը սապէս կ'արտայայտուի քաղաքի ջրաբաշխութեան մասին: — «Նոր Արարկիրը, թէն նորակառոյց է, բայց հինգ հարիւր տարիներէ ի վեր գոյսութիւն ունեցող շատ մը գիւղերու հետ կարող է մըցիլ, և այս մասին, փոքր օրինակով կարող եմ պարզել: Քանիաքեռ գիւղը նոր Արարկիրէն օրինակեւլով աղբիւր ունեցած է գիւղին մէջ, ուր նուխապէս կէս ժամ հեռաւորութենէ անասուններով խմելու

Նոր Արարկիրը Արտասահմանի հայութեան կողմէ կառուցած առաջին հայ աւան է նոր Հայաստանի մէջ:

Հուր կը բերէին։ Մինչդեռ Նոր Արարկիրի երկու թաղերը ունին իրենց առանձին տղբիւրները։ Եւ այդ տղբիւրներու զուլու ջուրին և օդին մաքրութեադ,



համար, միշտ ամէն կողմէ մարդիկ կ'այցելեն Նոր Արարկիր, մանաւանդ Երևանի ընտկչութիւնը»։

Աւանը ներկայիս ունի 5 համ նոր ծորակներ, 1936ին 3 ծորակներ եւս ուելցնել ծրագրուած էր։


7.— ՀԱԴԱՄԾԱԿՈՒԹԻՒՆՔ.— Բոլոր տեղեկութիւնները միաձայն կ'ընդունին թէ Նոր Արարկիրի հողը, ամէն աեսակէտով, Հայաստանի մէջ գանուած ամենաընտիր գետինն է։ Հազի արժէքը եկամուտի հաշուով մէկ միլիոն տորար կը գնահատուի։ Նոր Արարկիրի հողը կը պարունակէ կարծր և կակուզ, կարմիր և մոխրագոյն քարանանք, զօրաւոր ցեխ, զոր բնակչութիւնը տրանսուած է յետ այսու իր տուները անով չինելու, փոխան կիր ու աւազի որ չտվագանց առեղ է, ուանի մօտ կը դանուի բրուտի լաւ հող, որմէ ամէն աեսակ կղմինտը կարելի է պատրաս-



տել, մասնաւորապէս տանիքի կղմինտըներ : Հողա-
մշակութեան համար, ներկայիս պէտք կը տեսնուի
 $2\frac{1}{2}$ թօնօնոց քամբուխի մը :

* * *

Բնակիչներու առողջապահութեան, մնունդի և
այլ մշակութային պէտքերու համար, Նոր Արարկիքի մէջ
մնկուած են՝ 8 տեսիատին (20 ֆէտաան) տարա-
ծութեան վրայ 3500 անտառային ծառատունկեր, 2
տեսիատին (5 ֆէտաան) տարածութեան վրայ 2000
թթենիներ՝ ապագայ չերամապահութեան զարգացման
համար, ինչպէս նուև 500 պաղատու ծառատունկեր,
ընդամէնը 6000 ծառատունկեր։ Քանի մը տարի յե-
տոյ, երբ տւանէն դէպի Հրազդան տարածուող վեց
տեսիատին հողամասին վրայ անկուած 3500 հաճտի,
մայրի և 1600 աքացիս և դզկի ծառերը բարձրացնեն
իրենց կանաչազարդ գլուխները, և անտու շրջապա-



Ա.Ն.ՏՈ.Ո.Ի ՆԱՌԵՐԻՆ ՆՄՈՅԵՆԵՐ
Նորածիլ անտարին մէջ Նոր Արարկիքի ողաք կ'զրունուն:

աէ նոր քաղաքը, այն տաեն Նոր Արտրկիր ամրան ամիսներուն կիրակնօրեայ ժամագրավայրը պիտի դառնայ Երեւանի աշխատաւորութեան:

8.— ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ ԵՒ ՇԵՆՔ.— Ներկայիս Նոր Արտրկիր ունի աւելի քան 2500 բնակիչ: Հոն չինուած են 300 շենք, որոնցմէ 5 զոյգ տուն, 4 տուանձին տուն, մէկ գործարան, մէկ ներկատուն, և մէկ հնոցի փուռ կը պատկանին Արտրկիրի Միութեան, 6 շենքեր կը պատկանին Արտելին, իսկ մնացեալ շենքերը կը պատկանին անհատ հայրենակիցներու, որոնք կառուցած են իրենց սեփական ծախքով: Բոլոր շենքերն աւ քարաշեն են և քիչ բացառութեամբ երկյարկանի: Խրաքանչիւր սենեակի միջին ծախքը արժած է 50 բուբլի (5 եգ. ոսկի), մինչ Երեւանի մէջ նուազագինը 200 բուբլի (20 եգ. ոսկի) կարմէ ամէն մէկ սենեակի կառուցումը: Եւ ասիկա չնորհիւ այն հանգամանքին, որ Նոր Արտրկիրի շատ մօտ կը գրտնըւին պազալտի և տուֆի քարահանքերը, և չնորհիւ անոր նաեւ որ ամբողջ աշխատանքը կը կատարուի գիւղացիներու ձեռքով:

9.— ՀԱՆՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ.— Գալով կրթական և գաստիարակչական մարզին, Նոր Արտրկիր ունի Մանկամասու կամ Մանկատուն մը, ուր կան 52 երեխաներ, երկու ամսուէն մինչեւ չորս տարեկան: 2 Մանկապարտէզ, ուր կան 4-8 տարեկան երեխաներ: Խօրհամեայ դպրոց՝ 232 երեխաներով: Այս դպրոցը 1936ի ընթացքին վերածուեցաւ տօսնամեայ դպրոցի: Ակումբը ունի 500 նստարաններ: Պիոներ-Դամլիճ-Երիտասարդաց Սրան, ուր կը հաւաքուին ու կը պարապին 70 պիոներներ: Մարմնամարզական

Գանձինը իր յարմարութեամբ և գործիքներով։ Հրեկ կայան մը իր բոլոր գործիքներով։ Բուժկայան Յ բժիշկներով, որ կ'սպասարկէ և բժշկական օգնութիւն կռւտոյ Նոր Արարկիրի ամրողջ բնուկչութեան։ Բաղնիքը ուր լոգանք կ'ստանան օրոկան առելի քան 200 անձ (արեւելեան և արեւմտեան ճաշակով)։ Ելեբ-



ՏՐԱԼԿԱՅԱՆԸ կը լուսուսրէ ամրողջ քաղաքը, բնականաները, գործարանը և կ'աշխատցնէ ամրողջ մեքենաները։ Հեռախոս՝ երեք կայսներով։ Խատիօ Ակումբը և բանուարներու տուները՝ առելի քան 65 ռատիօներ կան։ Գրադարան-Ծննդեցուան, ուր կան 300 կտոր զանազան գրականութիւններ, կ'ստացուին 17 տեսակի օրոթերթ — ամսաթերթեր՝ 380-400 օրինակ։

Նոր Արարկիր ունի համել Պիտիերեառու և Մանսոլինիսրեառու խումբ, Թուրիստական Կազմակերպութիւն, ոյս վերջնոյն միջոցու 1935ի ընթացքին զրոտական այցելութիւններ և հետազոտութիւններ կա-

առրուած են՝ Լէնինական, Սեւան, Պետական Թանգարան, Վազարչապատճեն Մասնագարանը, Թանգարանը և Արագածի բարձունքները:

Ամսական չորս անգամ կը ցուցադրուին կինոնկարներու ներկայացումներ եսր Արարկիրի քարոզին մէջ:



Բանասարներու աննգամ-մասակարարման համար ուշնին 6 հեկտար տարածութեամբ խաղող այգի և կօսպերատիւ հինգ առեւտրական խանութներ, որ կ'սպասարկեն ամբողջ քաղաքի բնակչութեան, առկէ զատիւրաքանչիւր տուն ունի իր պարակեզ-բանջարանցը ու սանտու և այլ ընտանի կենցանիները՝ իրենց պիտոյքներուն բաւարարելու համար:

Բացի վերոյիշեալներէն, համաձայն Խորհ. Հայաստանի կեդր. կոմ.ի և ժողկոմխորհի որոշման, 1936ին եսր Արարկիրի մէջ կառուցուեցաւ ներկատուն, կեդր. ճանապարհ. ինչպէս նաեւ սառցուեցաւ 100 հեկտար տարածութեամբ հողամաս ջրելու՝ ուսողման ջուր են:

Համբային հիմնարկներու կարգին Նոր Արարկիրի մէջ կը գտնուին՝ հացի փուռ, նաւարան, նամակասուն, դեղարան, բանջարանց, մելուաբուձարան, ոչխարի և այծերու հօտ եւն։ Շնորհիւ ելեքտրական հոսանքին և լոյսին, Մանուսայի մեծ գործարանին՝ առէջի, մասուսայի և այլ գործիքներու մեքենայացումով, Նոր Արարկիրի մէջ ո՛չ միայն անգործութիւնը վերցած է, այլ և նորերու ալ պահանջը կայ։ Այսօր Միութիւնը Նոր Արարկիրի մէջ ո՛չ միայն պարագ չունի, այլ և Միութիւնապատկան բնակարաններէն ու գործարաններէն կը գտնձուի 16,000 բուրլի տարեկան վարձք։ Ներկայիս Միութեան Նոր Արարկիրի գտնձին մէջ կայ 40,000 բուրլի գրամ։

10.— ՃԱՐՏԱՐԱՐՈՒԽԵՍՏԻ—ՄԱՅՈՒՄՈ. — Արարկիրցիներու գլխաւոր զրագմունքը ջուրհակութիւնն է, հետեւաբար Նոր Արարկիրի ճարատարարուեստն է մանուսայագործութիւնը։ Երեւանի շուկային մէջ շտակը տեսնուին Նոր Արարկիրի սիրուն ու տոկուն հիւսուածեղէնները։ Երեւանի կարգ մը տուներուն պատուհանները ծածկուած են Արարկիրցիներու գործած ձինիմ վարագոյրներով։ Արարկիրի Միութեան ծախքով, 1929ի ամրան յատկապէս շինուեցաւ հիւսուածեղէնի հակայ զործարան մը, 50 մէթր երկարութեամբ և 36 մէթր լայնութեամբ, որ կ'ընէ շուրջ 10,950 քառ. սուք տարածութեան մը վրայ, ուր զետեղուած են 100 հորեր կոմ տեղիիաններ։ Այս գործարանին բոլոր արդիական մեքենաները Ամերիկայէն ուղարկուեցան։

Ներկայիս մեքենայացուած են՝ մանր մասուսա և հիւսուածքի մասուսա փաթթելու բաժինները, հիւսուածքի և գուրպայի մեքենաները և հէնք հինելու վերանորոգման մեքենաներու բաժինը, որոնց համար տրամադրուեցաւ 28,000 բուրլի։



Արտելի ձեռք բերած յաջողութիւնները կարելի է պատկերացնել հետեւեալ կերպով։

1935ին՝ մինչև ՚ոյ. 28ը արտադրած են 2,217,730 սուբլիի արժողութեամբ ապրանք՝ 433 գործաւորներով։ Արտելի գործաւորներու թիւը 1932ին եղած էր 545 հոգի, 1933ին 543 հոգի, 1934ին 450 հոգի։ Իւրաքանչիւր տարի յայտնաբերուած գործաւորներու պակասը Արտելի մէջ, վերագրելի է գործիքներու որոշ մասերու մեքենացացման և գործաւորներու նորակազմ ուրիշ հիմնարկներու մէջ փոխադրութեան։

Անոնք իրենց այս տարեկան ծրագիրները կատարած և յաճախ գերակատարած են ՚ոյ Արտելի իրի հիմնադրման օրը, այսինքն ՚ոյ. 29ին, (1935), 11 տմիսէն, որուն համար Հայտնարկովի (Հայտնատանի Տնտեսական Արդիւնարերութեան Կօօպերատիւ), փոխանցիկ գրօշը պահած են իրենց մօտ։

1935ին Արտելի հասոյթի բաժինն էր 2,200,000 սուբլիի արտադրութիւն, որուն գիմաց, նոյն տարւոյ ՚ոյ. 28ին առւած են 2,217,730 սուբլիի արտադրութիւն, գերակատարելով իրենց արուած ծրագիրը 107 տոկոսով։

Վերջին վիճակագրութիւններուն նայելով, ՚ոյ

Նոր Արարկիրի տնկուն Մանուսան,
Արդէն բռնած է՝ նոր Հայաստանի բովանդակ տուկան։

Արարկիր ունեցած է հետևեալ արտագրութիւնները:	
Դերձականոց՝	10,000 կտրուած կտոր հաւաքուսեղբն:
Կօշկակարանոց՝	16,000 զոյգ կօշիկ:
Հիւսուածանոց՝	10,000 ժաքէթ, սուէթըր, և
»	83,000 զոյգ գուլպայ:
Զուլհուկանոց՝	495,000 մէթր գործուածք — հասարակ, զարդուածք — բուն և ծաղկուն:
Մանուսայի գործարան՝	611,000 մէթր գործուածք,
»	33,000 կտոր ժագէթներ և կտրուած կտորներ:
»	275,000 զոյգ արանց և կտնաց գուլպաներ:

Հետաքրքրական այս ցանցակը երեւան կը բերէ այն հսկայ ցանցակիմութիւնը որ անդի կռւնենայ նոր Արարկիրի մէջ, ամսէ՛ ամիս և տարուէ՛ ատրի:

ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ՆՈՐԱՆՈՒՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԸ

11.— ՆՈՐ ՇԵՓԻԿԻ ԹԱՂԱՄԱՍԵՐ.— Ձիրատէլիփիոյ Շէփիկցիներու վերաշնորհ Միութեան կողմէ 3000 տոլորտ արտամագրուելով, նոր Արարկիրի հարաւային թաղին մէջ շինուած են Շէփիկցիներու բնակարանները: Նոր Շէփիկը ունի երկու զոյգ միայնարկունի շէնքեր, մէկ հատ ու անհաստակոն շէնք: Շէփիկցին արդէն երկրագործական բնասաւրձիրքերով օժտուած, նոր զարկ պիտի առաջ այգեգործութեան, և ն: Որով նոր Արարկիրը թէ՛ երեւոյթով պիտի գեղեցկանաց և

Նոր Արարկիրն էր որ կանխեց նոր Մալարիան,
Նոր Անբասիան, Դուպարաւէնի ու Նոր Խարբերդ.
Արարկիցիք հապա՞ր իրմոլ,
Եւ ինչ անոնց մեծ ձեռակերս:

թէ՛ բերքերով։ Նոր Շէփիկի յատկացուած է վեց արագիար հող՝ այդիի մշակութեան համար, որ հետզհետէ պիտի բարձրանայ մինչեւ վաթսուն արտավլարի։

* * *


Նոյնպէս, Անջրդեցիներու Հարէպի Վերոշ. Միութիւնը գիմելով Արարկիրի Միութեան, խնդրած է որ Նոր Արարկիրի մէջ իրենց յատկացուի թագամաս մը՝ «Անջրդի» անունով, յուերժաշներու համար համանուն գիւղի անունը և յիշտառակները։

Նոյն վատիաքը յայտնած է նաև՝ Ալիսթառնէն (Ամերիկա) Արմատաներու Միութիւնը։

Յուսուլի է որ Արարկիրի բոլոր գիւղերն ալ կը հետեւին տասնց օրինակին։

12.— ԳՐԱԲԱՑՈՒԹԻՒՆ. — Նոր Արարկիրի մէջ գոյութիւն ունին երեք կազմակերպութիւններ կամ Մարմիններ։ Ա. Միուրին, Բ. Արտել, Գ. Գիւղեանիուրդ։ 1928 Օգոստի ի վեր հոն կազմուած է ուրոյն կառավարութիւն մը, ոյտինքն Գիւղ-Խորհուրդ կամ Աւանալին-Խորհուրդ մը, ըստրուած նոր Արարկիրի բնակչութենէն, ու գուերացուած Երեւանի կառավարութեան կողմէ։ Նոր Արարկիրը այսօր բացարձակ իրականութիւն մը գործու է իր ուրոյն Գիւղ-Խորհուրդով, և զեկուրուած բուն իսկ Արարկիրցիներով։

Կատարուած շինարարութեանը օժանդակելու նըստակով, Աւանալին Խորհուրդին կից, ընտրուած է Յանձնաժողով մը, որպէսզի բոլոր շինարարութիւն կատարողները գիւրութեամբ ստանան հարկ եղած շինանիւթերը։ Յանձնաժողովը կ'ստանայ ներգաղթի կօժիտէէն չինանիւթը և Նոր Արարկիր փոխադրելով կը բաժնէ շինարարութիւն կատարող երուն աժան գնով։




13.—ՀԱՂԱՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ.—Նկատելի պարագայ մընէ որ Նոր Արտրկիրը գանուելով Երեւանի և Քանաքեռի միջեւ տարածուող սարալանջին վրայ, Հայաստանի բոլոր դաւառներու և սահմանակից երկիրներու հետ կապուած է սալայտակուած կանոնաւոր ճանապարհներով, Բացի երկաթուղային հաղորդակցութենէ, Նոր Արտրկիր ունի նաև հեռախօսի, հեռագրի և սատիօյի արագ հաղորդակցութիւն, Եւրոպան Հնդկաստանի կազող հեռագրաթելը ուղղակի Նոր Արտրկիրի հողամասի վրայէն կ'անցնի: Բատիօյի կայսնը որ Նոր Արտրկիրէն 10 վայրկեան հեռու Քանաքեռի մէջ հաստատուած է, 120,000 ձիու ուժի արտադրութեամբ, Խորհրդային Միութեան ուժեղ կայսներէն մին է, և կը հաղորդակցի Եւրոպայի հետ: Աւեմն Նոր Արտրկիրը Երեւանի միջոցաւ, միջազգային արագ հաղորդակցութեան ցանցի կայաններէն

մին է։ Նոր Արարկիրի հողամասին մօտէն կ'անցնի՝ Երեւանի Սեւանայ լիճին, Նոր Պայտղիտի, Դիլիջանի և այլ կարեւոր տեղերու հետ կապող գլխաւոր ձանապարհը (ռոսէ), անկէ դէպի Նոր Արարկիր լայն ճամբար մը հաստատուն կամուրջով լրանալու վրայ է, որուն շինութեան համար Միութեան կողմէ ցարդ ծախսուած է 6000 տոլար։ Նոր Արարկիրի հողին մէջէն պիտի անցնի նաև նոր և կարճ երկաթուղագիծը։ Հաստատուած է նաև օթօպիւսային կանոնաւոր երթեւեկ Երեւանի և Նոր Արարկիրի միջեւ։

14.—ՏՐԱՄԱԴՐՈՒԽԾ ՆՊԱՍՏՆԵՐ.— Նոր Արարկիրի այս գեղեցիկ ծրագիրը իրականացնելու համար Արարկիրի Միութեան Ամերիկայի կեդրոնական Վարչութիւնը մինչեւ օրս արամագրուած է 150,000 տոլար, որ ըսել է շուրջ 30,000 եդ. ոսկի։ Գաճիրէի Մասնաւճիւնին ջանքերուն չնորհիւ կեզրոն ուղարկուած է 2320 տոլար կամ 470 եդ. Ոսկի։ Ահա՛, ինչ որ Եգիսխոսի Արարկիրցիները, քիչ բացառութեամբ, մինչեւ օրս կրցին մասամբ իրենց վրայ ինկող պարտականութեան տուրքը հասուցանել՝ Նոր Արարկիրի վերաշինութեան ծրագրին։ Նոր Արարկիրը կը կառուցուի անտարակոյս, ու երէկուան ամայի լեռնահովիտը, այդ խոպան գաշտավայրը այսօր կը հաշուէ 2500 հոգիի մօտ ինքնապահ հոծ բնակչութիւն մը, օժտուած ապագայոյ բարգուածման տմէն հնարաւորութիւններով։ Հայաստանի մայրաքաղաքը հպարտ կ'զգայ արդարեւ, իր կողքին ունենալով Նոր Արարկիրի պէս նորաշէն արուարձան մը։ Տեղւոյս Արարկիրցիներու կողմէ մինչեւ օրս եղած գրամական նպաստը չարգարացներ առկաւին Եդիպասսի վրայ դրուած յոյսերը, զի լուրջ

հանգանակութեան մը չի ձեռնարկուեցաւ, այլ մաս-
նակի նուիրատուութիւններէ և անդամավճարներէ
գոյացած է՝ Ամերիկայի կեդրոնինուղարկուած նիւթա-
կան օժանդակութիւնը։ Դեռ հեռու կը մնան տեղւոյս
ունեւոր Արարկիրցիները, որոնք եւս իրենց զիրքին
ու հմայքին համապատասխան առատաձեռնութեամբ
մը չ'օժանդակեցին նոր Արարկիրի։

15.— Հին Արաբիիրի ՀՈՅԵՐԸ.— Նոր Արարկիր,
Հայոստանի մէջ հիմնուած Արարկիրցի հայրենակիցնե-
րու բացորձակ զոհողութեամբ ու Միութեան կեդրոնի
ճիգերուն ինչպէս նաև Հայոստանի կառավարութեան



ՀԻՆ ԱՐԱԲԻԻՐԻ ՏԵՍԱՐԱՆ ՄԸ

Նիւթական ու բարոյական աշակցութեան չնորհիւ,
այսօր այլեւս ինքնարաւ վիճուկի մը հասած է, և ուր
հաստատուած ազգակիցներ, ճարտարարուեստական և

Պիտի ուզէի որ Հին Արարկիրի մէջ տակաւին յամենային
արիւնակիցներդ, երբ անդին նոր Արարկիրը կը կառուցուի։

այլ գործեր կատարելով կ'ապրին գոհ ու երջանիկ։ Այս է յոյժ մխիթարական պատկերը Նոր Արտրկիրք, որ ամէն հայու սիրալ կը համակէ ուրախութեամբ։

Սակայն անդին, աղէտաներու և ուերներու երկրին, Թրքահայաստանի խորը, Հին Արտրկիրքի պարզած պատկերը ո՛չ միայն անմիխիթարական է ու յուսահատական այլ և ահաւո՞ր։ Հին Արտրկիրք, աւազ, շատ բան կորսնցուցած է այսօր իր երրեմնի շէնութենէն և լոկ ուերակներու կոյտ ու անցեալի յիշատակ մըն է ան մեղի համար, ուր այլեւս բուերը կը վայե՞ն...։ Այդ մոխրակոյտերուն մէջ սակայն շարժող սառւերներ կան տակաւին, խլեակներ քուառ Արաբկիրցիներու ու այլ Տեղացի հայերու, որոնք մէկ օրէն միւսը կ'սպասեն աղասարար ձեռքերու, զիրենք եւս Նոր Արտրկիր փոխազդրելու համար, որպէս զի կարենան ապրիլ որպէս մարդ արեւին տակ, քիչ մը հանչան գիստ կերպով։ Պիտի սւշտնա՞յ այդ օրը աղգովին անտարեն պիտի զանուեի՞նք անոնց աղերսարկունայուածքին ու կրկնակի կոչերուն...։ Այդ կախում ունի մեր գութեկութենէն, մեր ամենուս որացառութենէն։

16.—ՀՅՅՐԵՆԱԿՅԱԼՆԻ ԵԽ ԵԳԻՊՏՈՂԱՅ ԱՐԱԲԿԻՐՑԵՐԸ. — 1896ի Արտրկիրքի կոտորածին հետեւանքով, հազար հինգ հարիւր մանուկներ որբացած էին։ Այդ գժբազդներուն ի նպաստ միակ նշանակելի տեւական օգնութիւնը եղած էր Ռոտոսթոյի Հայոց Արտրկիրքի մէջ հաստատած որբանոցը, աեզւոյն Ազգ. Առաջնորդարանի հակողութեան տակ, ուր կը պատըսպարուէին միայն 40ի մօտ որբեր։

Այդ գժբազդներուն օգնութիւն մը հասցնելու նպաստակով, 1 Մայիս 1899ին, Գահիրէի մէջ կազմուեր էր Արբասիրաց Ծնկերութիւն Հայոցը, և քիչ յետոյ Ար-

բախնամ Հոգատար Ընկը, բաղկացած մեծ մասամբ Արարկի իրցիներէ, առաջինը՝ հանդ. Առաքէլ էֆ. Պէրպէրեանի, իսկ երկրորդը՝ Ազդ. Առաջնորդարանի դիւանապետ՝ հանդ. Նազարէթ էֆ. Աղազարմի նախաձեռնութեամբ:

Այդ ընկերութեանց հասցուցած նպաստներուն չնորհիւ, Արարկի իրի մէջ կ'որդեգրութն 20է աւելի սանիկներ, որոնք տեղւոյն օրուան Առաջնորդ Տ. Մուշեղ Վրդ. Սերոբեանի հակողութեան տակ կը պատրաստարուին և կը դաստիարակուին։ Տարիներ գործելէ ետք կազմալուծածած էին անոնք։

Այնուհետեւ, Արարկի իրի Առաջնորդ Տ. Մեհրուժան Վրդ. Աշխարհունիի կողմէ եղած կրկնակի կոչերուն իրը հետեւանք, (ի մասին տեղւոյն կրթական գործին խղճալիրութեան), 1 Յունիար 1910ին, դարձեալ ի Գահիրէ, կը կազմուի Արաբկիրի Հայոց Կրթասիրաց Միութիւնը, իրը մասնաճիւղ՝ երկրին մէջ արդէն գոյութիւն ունեցող համանուն Ընկերութեան։ Այս Միութիւնը որ տեսակ մը յաջորդն ու չարունակութիւնը կ'ըլլայ Որբասիրացին, ասիթ կ'ստեղծէ Գահիրէաբնակ Արարկի իրցիներու յաճախակի հաւաքումներուն և բնուվայրի յիշտառակներու թարմացումին ու միանդամայն Արարկիրի կրթական գործին ա՛լ նիւթապէս օժանդակութեան։

Այս ձեռնարկը մեծ խանդավառութիւն կ'ստեղծէ երկրին մէջ, Ամերիկայի քոյր Ուսումնասիրացները նոր կենդանութիւն կ'ստանան, ու Պոլսոյ մէջ եւս անոր մէկ մասնաճիւղը կը կազմուի, Գահիրէինը ստեղայն կը գառնայ Կեդրոնական Մարմին, և 1915 Յուլիսին, Մեծ Պատերազմի վաղորդայնին, ահաւոր եղեռնին պատճառուծ վեսաներուն հանդէպ՝ եղբայրական օդնութիւն հասցնելու գործին մէջ եւս, Գահիրէի այս Կրթասիրացն էր որ նախաձեռնարկը կ'ըլլար Հայ

Կարմիր Խաչի մը կազմութեան, իր իսկ կողմէն տրամադրելով 20 Եգ. ոսկւոյ գումար մը այդ նպատակին համար։ Կրթասիրացի բերած այս տռաջարկը որ մեծ ընդունելութիւն կը գտնէ ժողովրդային բոլոր խաւերուն կողմէ, ընդհուպ կը կազմուի Գեր. Թորգոմ Եպո. Գուշակեանի հովանուորութեան տակ, և կարծ տաենէն մինչեւ 1500 Եգ. ոսկւոյ հիմնադրամ մը կը դոյցնէ, որուն չնորհիւ կարելի կ'ըլլայ դարմանաւտուներ և թժկական օդնութիւն ու խնամք հասցնել՝ Բօր Սայիտի Քէմրին մէջ պատսպարուող հազարաւոր գաղթականներու։

Աշխարհաւեր պատերազմը տարտղներ ու փձացուցեր էր՝ գաւառի հայութեան հետ, անոր գոյութիւնը պահպանող ազգ. հաստատութիւններն ու կըրթական յարկերը։ Որբասիրացը եւս, ի շարս նոյնանուն միութիւններու, լուծուեր էր։ Օրուան նոր պահանջներ ու նոր ծրագիրներ կ'ստեղծուէի։ Այս անգամ Արաբիկրի նորակազմ Հայենակցական Միութեան մը չեփորի ձայնը նոր Աշխարհէն կուգար։ 1925ին երբ Ամերիկաբնակ Արտրկիրցիներու Միութիւնը՝ նոր Արտրկիրի շինութեան կը ձեռնարկէ Հայաստանի մէջ, Գահիրէի Արտրկիրցիները ևս կը վերտկազմուին։ Հայրենակցականը նոր թափ կ'ստանայ մանաւանդ 1928ի Մայիսին, երբ Պ. Ն. Կիւմիւշկէրտանեան, նոր Արտրկիր տուած աչցէն, Գահիրէի ճամրով կը վերտպանար Ամերիկա։ Այն օրէն ի վեր Գահիրէի Մասնածիւղը, զանազան ձեռնարկներէ և անդամովճարներէ գոյացած հասոյթները կ'ուզարկէ Արտրկիրի Միութեան Ամերիկայի կեդր. Վարչութեան։ Այսօր եղած այդ նպաստներուն գումարը կը հասնի 470 Եգիպտոսկւոյ։ Յաւալի է որ Գործ. Ժողովը, հակառակ բոլոր բարի կամեցողութեանց, չէ յաջողած տեղւոյս ունեւոր

Հայրենակիցներու մօտ գտնել այն առատաձևն ընդունելութիւնը, որուն արժանի էր՝ Եսր Արտրկիրի վերաշնութեան նման ազգօգուտ ձեռնարկի մը անունով քանիցու եղած կրկնակի դիմումները:

Ահա՛, ներկայիս պաշտօնի վրայ եղող՝ Մասնաճիւղին Գործ, Ժաղավոյ կազմը.—

Պ. Պ. Կարապետ Երգնկացեան՝ ԱՏԵՆԱՎԵՏ,

Մասիս Պետրոսեան՝ ԱՏԵՆԱՎԵՏ,

Փիլիպպոս Պալունի՛ Գանձավետ,


Մկրտիչ Թէվէքէլեան

Գրէգոր Դորբինեան

Տրդատ Հապէշեան

Սահակ Թիւրապեան

} Խորհրդական:



Ժ. Պալունի

Գ. Մինասյան

31-5-1936 Կ. Եղիշեալեան

Խ. Խորհրդական

17.—ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ԿԾԱԿԲ.—Արաբկիրցի Պօղոս
էֆ. Կարապետեան, 14 առանձիւնին Գահիրէ գալով,
իր ազգական բարեգործ Մամաս և Յովհաննէս աղա-
ներու չնորհիւ կը յաջողի մինչեւ Եգիպտոսի Փո-
խարքայ Սոյիտ բաշտյի պալատին մասանապետի
պաշտօնին կոչուիլ՝ յաջորդելով Յովհաննէս աղային
Յետոյ այս գործէն քաշուելով, սեղանաւորական տուն
մը կը բանայ։ Կարապետեան, Զէյթունի և ուրիշ տե-
ղերու ալ ի նպաստ բարե-
գործութիւններ ըրած է։
Ան, 1893 Ապրիլ 13 թուա-
կանով կտակագիր մը կը
պատրաստէ, որ յետոյ, 1894
Օգոստոս 10ին կը հաս-
տառուի սուսական հիւ-
պատոսարանէն։ Այդ կտո-
կագրի համաձայն, Կարա-
պետեան, Եգիպտոսի Կիզէ
և Կալիսուպիէ հաճանդնե-
րուն մէջ ունեցած 66 ֆէտ-
տան մշակեալ հողերու տա-
րեկան հասոյթներուն $\frac{1}{2}$ 45ը
կտակած է։ Արաբկիրի Շահ-
րօղ թաղին մէջ, նախապէս
իր հանգ. հօր Կարապետ
Պօղոսեանի յիշտատիկին կտ-
սուցած Ազգ. վարժարանի
տարեկան ծախուց իրը մո-
տակարարութիւն, (որ 1895ի դէպքերուն տաեն հրոյ
ձարակ եղաւ), $\frac{1}{2}$ 30ը Գահիրէի Գալուստեան վար-
ժարանին և $\frac{1}{2}$ 25ը Երուսաղէմի Ս. Յակոբի վանքին,
պայմանով որ իր արական գծի ժառանգորդները յա-
ջորդարար մատակարարին այդ հողերը և զուտ ար-



Եղիպտանայ Արաբկիրցի
Բարեւար

ՊՈՂՈՍ Էֆ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
(1810—1897)

Արևուի մատանապէս
եւ Սեղանաւոր

դիւնքը բաժնեն վերոյիշեալ երեք հաստատութեանց։
Երկա՛ր բանակցութիւններէ յետոյ միայն կարե-
լի կ'ըլլայ գործադրութեան գնել այս խոստումը, ու
կտակի համաձայն, Պօղոս էֆ.ի միակ որդին՝ Պետրոս
էֆ. մինչեւ իր մահը, (որ կը զուգագիպի Մեծ Պատե-
րազմի վաղորդայնին) տարուէ տարի կը յատկացնէ
այդ նպաստները՝ կանխորոշուած նպատակներուն։

Պետրոս էֆ.ի մահէն վերջ, անոր անդրանիկ որ-
դին՝ Տօքթ. Արտաշէս, հայահալած դէպքերու բերու-
մով կը դադրեցնէ Արաբկիրի համար յատկացուած
տարեկան նպաստը, և մինչեւ իր մահը (որ պատահե-
ցաւ 1933ին ի Նիս), իր մօտ կը պահէ այդ նպատա-
կին համար կուտակուած հասոյթները, որ աւելի քան
երեք հազար եղ. ոսկւոյ գումար մը կը ներկա-
յացնեն։

Արաբկ. Հայրնկց. Միութեան Գահիրէի Գործ.
Ժողովը միշտ ու իր օրակարգին վրայ ունեցած է
կարապետեան կտակի հետապնդման հարցը, որուն
համար հանդ. Տօքթ. Արտաշէսի ձեռամբ եղած հիմնա-
կան կարգուդրութիւնները յոյս կը ներշնչեն ի մօտոյ
իրագործուած տեսնել այդ կտակի տրամադրութիւն-
ները՝ յօդուտ նոր Արաբկիրի։ Այդպէսվ օրինական
ճամբռու մէջ դնելով տարիներու այդ թնձուկը որ
այնքան մելան ու ժամանակ սպառեց՝ եկող գացող
վարչութեանց։

"ՆՈՐ ԱՐԱԲԿԻՌ" ԻՆ

(ՈՒՂԵՐՁ)

Ողջո՞յն ժեզ, Նոր Արաբկիր:

Վաշրանդի հայութեան հայրենաբաղձ նայուածքներն են որ ժեզի կ'ուղղուին, ո'վ նորակերս հայ աւան: Քու ծնունդիդ մէջ վեհ ու խանձարուրիդ մէջ կայտառ մանուկին ես Արաբկիրցի մօր որ ծնաւ ժեզ Հայաստանի բաղդորու օրերուն, 29 նոյ. 1925ին....:

Հայրդ ծնաւ օրերուն արաբաց արեաւանդի, երբ նախնիքդ լիցցին արքայանիս Մեծ Անին. ու նեւասպառ անոնք եկան պատսպարուիլ խորն Մեծ Հայքի, պուրակազարդ լայն նիրաքի, բուրումնաւես պարտէզներու տեսքին հմայուած....:

Արաբկիրը այնտեղ մէծցաւ եւ ուռնացաւ, ու ըր-նորհիւ իր ժիր բազկին պատմութեան մէջ ան միացուց իր անոնք՝ մանուսային:

Անցան օրեր, ե՛ւ տարեր, ե՛ւ դարեր, ծերունազարդ ու կայտառ հին Արաբկիր, մայրամուտի օրերուն, տեսաւ իր տուրզ բիւր աւերներ ու մոխի՛ր....:

Ու ժեզ ծնող դառնակոծ մայրդ այրի, գաղրողի ցուպն ի ձեռին, երկրէ երկիր որջեցաւ, գտնելու տեղ մ'ապահով, զերբ նախնեացդ տնազուրկ երբ Անին խոյս տուին....:

Թափառայած, մոլորուն, նայուածքն ուղղեց հայրենի սեպ լեռներուն, կարկաչանոս գետերուն, եւ ուղղեցոյց ընտրելով նախնեաց Անին երբեմնի, դողդոջ ժայլերն մղեցին դէպ սահմաններն այդ վայրի....:

Հայ դարաւոր քմբութիւնը վերազարբնած իր բունեն, հայուն լոյսը կը ծագէր, Արարատի ետեւեն: Արաբկիրցի կինն այրի, լոյս արեւին մէջ տեսաւ, Երկունքի մը շնորհիւ, համայն աժխարհ մը ոսկի...:

Հայաստանի նիւրընկալ սահմաններուն մէջ ծնար դժուարութեամբ, նիզերով, բազմանազար նպասով, ո՞վ պայքարի դու ծնունդ, յաղքական Նոր Արաբկիր...:

Մասիսէն Արագած, Արագածէն Կաղզուան, Ալանան, մինչ Կողբն ու Բարքողեան լեռնաշղթան, Շուրջանակի կը զծեն ակնապարար հորիզոնդ: Խսի Զանգուի ձորը, իր գոռացող ու կիրճներուն դէմ պայքարող Հրազդանով, խորամատ կը մերէ սահմաններդ Արարատեան սարանարքին:

Ողջո՞յն մեզ, Նոր Արաբկիր:

Նոր աշխարհին Եւրոպա, Եւրոպային Ափրիկէ, Իու Եղբայրներդ ու Խոյերդ կը զուրգուան Իու վրայ: Քեզմով անոնիք պիտի' ցնծան ու դիմեն պիտի մեզի, և օնախնին հայրական պիտի կրկին կառուցուի...:

Կոյս դաւերովդ լնդարձակ պիտի ծլիս ու ծաղկիս, այգեստաններդ խաղողի ու ծառերդ միրներու, սիտի' ծառային բուկիններուդ կարօսի՝ բաղցած շրբներն ըրրջելու. ու իբրև Արաբկիրի հաջ զաւակի արժանաւոր, պահացնես պիտի' կրկին փառքի օրերն անոր...:

Թթենիներդ ծաղկատի շերամնոցներ պիտի' պատրաստն, մինչ նոյակապ նիմնարկներդ մանուսայի, զիւեր ցորեկ պիտի մանեն, պիտի նիւսեն կերպասներ, եւ կանեփիր խառնած վուճին, իլիկներովդ նուչացող, տեղկեաններովդ շարժական, պիտի հոգաս բիւր պետքները Իու բազմացող բնակչութեան...: Ո՞վ դու շերամդ ու մեղուածան աշխատաւորդ Հայաստանի...:

Թո՞ղ այն մուրնի հազարաւոր հարուածներդ որոնի կ'ելլեն ու միւս կ'իջնեն Նոր բարձրացող շենքներուդ

վրայ, կոչնակի պէս մեզ աւետեն մեծ զարքօնքի բնացրնուած ազգատօնմիդ ու հովդ ի վեր ու անձնուեր ժրբուններէ վեր բարձրացող աշխատանքի երգերը յաղը, սաղմոսի պէս օհնաբանեն Մեծ Ասծոյդ փառքն անսահման....:

Ողջո՞յն ֆեզ, Նոր Արարկիր:

Ապրի՞ս յաւետ հայ աշխարհի կուրծքին վրայ, դրձւարութեանց, բամիներու եւ նեղութեանց յաղբահարող. ապրի՞ն ֆեզ հետ, ֆեզ բարձրացնող, ֆեզ տեսնող Արարկիրցիք, որպէսզի դուն բլլաս վկան ապագայի մեր սերունդին, քէ հայ կա՛մքը եւ հայ գո՛րծը յաւիտեանս պիտի ապրին....:

ՄԱՍԻՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

19

Ի՞ՆՉ Կ'ԸՍԵՆ ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅ ԹԷ ՕՏԱՐ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Յ Ա Ր Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

ՃԱՄԲՈՐԴԻ ԺՊԱԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Պ. ՀՐԱԶ ԵՐՈՒԱՆԴԻ
Ինքնատիպ զաղափոր մը կը յդանալին քառ-
ոի մը տարի տուաշ Ամերիկայի Արարկիրցիները,
— Հայատանի մէջ շինել տուան մը և տնուալը կոչել
Նոր Արարկիր:

Այդ յդացումը Արարկիրցիները պիտի գտրձնէր
յառաջապահը չարժումի մը, որ տատիճանաբար պիտի
ծաւալէր և դառնար փայփայուած երազ - ծրագիրը՝

Մէտասանամեայ Նոր Արարկիր կ'ողջունէ ֆեզ զուարքենս,
ի՞նչ պիտի տա իբր նուէր այդ մանուկին բոցակէ՞զ....:

գրեթէ բոլոր կորսուած գաւառներու և գիւղերու վերապրոզներուն։ Երբ չկայ հինը, պէտք է նորով վերակենդանացնել և ապրեցնել զայն ու սպասել, սկսան մտածել անոնք...»

Այդ խորունկ զգայնութիւնով և գիտակցութիւնով սկսած շարժումը այսօր արդէն գարձած է շօշափելի ու անզանցաւելի ազդակ մը մեր երկրի տնտեսական վերականգնումի ճիգերուն մէջ և անով ստեղծուած է գործնական միջոց մը հայրենիքի բնակչութեան աճումին — կենսական անհրաժեշտութիւն մը ամէն տեսակէտով — և ցրուած հայութեան իր հայրենիքին մէջ համախմբումին, — միա՛կ պատնէշը պատմական անհետացումի անխուսափելի ճակատագրին դէմ։

Եւ ինչպէս առաւելութիւնն է բոլոր «շուտ արթընցող»ներուն և յաւաջապահներուն, երբ «ոսկի փնտուելու» համար ճամբայ կ'ելլեն դէպի անկոխ և անմշակ վայրեր, Արաբկիրցիներ ձեռք բերած են Երեւանի վրայ իշխող և մայրաքաղաքէն միայն քարնկէց մը հեռու բարձր գիրք մը, օժառուած բնական տեսարաններու բոլոր գեղեցկութիւններով։

Նոր Արաբկիրի տչքերը կը բացուին ընդարձակ գաշտանկարի մը վրայ, որ կը վերջանայ անբաղդատելի Արարատով։ Իր քովէն կ'անցնի Հրազդանը, իր դրացնութեան մէջ կը շինուի Քանաքեռի եկեղեցակայտնը և իր եղերքները քերելով պիտի անցնի Քանաքեռ-Սեւան երկաթուղագիծը։

Խոպան ու վատնուած հողի մը վրայ 1926ին նոր գրուած էին հիմերը տւանին առաջին տուններուն։ Հիմա արդէն շէն ու բազմամարդ աւանի մը ամբողջ կերպարանքն ստացած է նոր Արաբկիրը իր տուններով, բնակիչներով և ճարտարարուեստական կեսնքով։ Երեւանի քաղաքապետութիւնը իրը գնահատանք նոր

աւանի բնակիչներուն տշխատասիրութեան՝ իր միջոցներովը շինած էր հանրային բազնիք մը, իսկ աւանը ունի իր «մսուր»ը, մանկապարտէզը և նախական դպրոցը։

Նոր Արաբկիրի տնտեսական ամբնէն ցայտուն գիծը իր կտաւագործութեան ճարտարարուեստն է։ Հին քաղաքին արհեստն էր ատիկա, ընդհանրացած գրեթէ ամէն տունի մէջ։ Իրենց հետ բերած են, ուրեմն, այդ վերապրողները հին քաղաքի արհեստը և նորին մէջ կը կիրարկեն հաւաքական ձեռով, ամփոփուած մէկ յարկի տակ և հին քաղաքին մէջ իրենց ունեցածէն քիչ մը աւելի յառաջացած մեքենական դիւրութիւններով։

Նոր Արաբկիր հանդիպող մը անպայման կ'այցելէ այդ գործարանը, որուն արտադրութիւնը այլեւս աչքի գարնող աեղ բռնած է Հայաստանի նորափթիթ ճարտարարուեստին մէջ։ Կինե՛րն են գրեթէ ամբողջ աշխատանքը կատարողները, — այբերը Երեւանի և մօտակայ շրջաններուն մէջ ունին իրենց զբաղումը։

Ծանր կը թուի կիներու աշխատանքը, անոնցմէ շատեր իրենց ձեռքն ու ստքը միասին ստիպուած են շարժման և աշխատանքի մէջ պահել։ Մեքենայացումը գեռ շատ բան կը ձգէ բաղձալու, որպէսզի աշխատանքն ըլլայ նուազ յոգնեցուցիչ, նուազ սպառիչ։ Հնօրեայ ճախարակին անդամ իր աեղն ունէր, յիշեցնող հին, բարի օրերը ծննդավայրին մէջ։

Գործարանին մէջ ցոյց կը արուի անկիւն մը, ուր աշխատանք չկայ. ասեղի պակասը ամլութեան դատապարտած է այդ անկիւնը։ Ասեղը պէտք է բերուի Գերմանիայէն կամ Ամերիկայէն, երկու պարագային ալ Ամերիկայի Հայրենակացականին տրամադրելիք գումարով։ Եւ Ամերիկայի այդ ձեռնտութիւնը

կուշանայ ամիսներով, երկարելով վատնումը գործարանի այդ խոչոր մէկ անկիւնին:

Արարկիրի Հայրենակցականը Ամերիկայի մէջ ինքնատիպ գաղափար մը յզանալու արժանիքին չափ ցոյց տուած է զոհողութեան արժանիք և մտքէս չանցնիր այդ վայրկեանին անմիջապէս մեզագրել զինքը անհոգութեամբ և չկամութեամբ: Բայց պիտի ուզէի որ աշխատանքով զեղուն գործարանին այդ լուս ու որբացած անկիւնը խօսէր այդ հայրենակցականի սըրտին ուժգնութեամբ և նոր ճիգի մը մզէր զինքը, եթէ նոր ճիգի մը պէտք կար այդքան համեստ ակընկալութիւն մը շուտով գոհացնելու համար:

Գործարանի չէնքէն գուրս չելած, վարիչը, ինքն ալ գաղթական երիտասարդ մը, կը աեզեկացնէ թէ ձին Արարկիրէն չորս հինգ հարիւր գաղթականներ փոխագրելու համար գիմում կատարած են և կ'սպասեն արտօնութեան: Ներգաղթողները բնակեցնելու աեզ ունին, ինչպէս նաև անոնց գործ հայթայթելու ապահովութիւն, կը հաւասարէ երիտասարդ վարիչը:

Այդ հաւասարիքին մէջ անհունօրէն խանդավառիչ իրողութիւնը կը խօսի: Անծանօթ չէ գուրսի աշխարհը ուր աեղ-տեղ բնակիչներէ թեթեւնալու, անոնց աշխատանքի և ապրելու հոգերէն ազատելու համար պատրաստ են ուսքի տակ տանելու քաղաքակրթութեան և մարդկայնութեան ամէնէն տարրական զգացումներն ու մտածումները, այստեղ խոպան հոգին վրայ միայն քանի մը տարի տուած իր տուներուն հիմերը դնող աւանը ո՛չ միայն չի վախնար, այլ անհամբեր խանդավառութեամբ կ'սպասէ ներգաղթողներու կարտաւանին:

Առասպել չէ ուրեմն հաւասարումը թէ Հայաստան անտեսական վերականգնումի համբուն մէջ մտած է և նոր Արարկիրը իր այդ սպասումով սրտապնդիչ

նախանշաններէն մէկը կը հոյթալիթէ այդ պայծառ
իրականութեան:

Գործարանէն գուրս՝ վարիչին ընկերակցութեամբ
կ'երթանք այցելել «մառը»ն ու մանկապարտէզը:

«Մառը»ը այն հաստատութիւնն է, ուր կը տար-
ուին աշխատող մայրերու երախանները խնամք ստո-
նուլու համար, այդ յարմարութիւնով՝ երախաններու
մայրերը ազատ են իրենց ցերեկուան ժամերը աշխա-
տանքի նուիրելու:

Մառըին կից է մանկապարտէզը, ուր քիչ մը
ուելի մհծերը սննդական խնամքին զատ տարրական
գիտելիքներ ու կ'ստունան:

Նոր Արարկիրը ունի իր մսուրը, որուն չնորհիւ
հայ մայրը անոր խնամքին կը յանձնէ իր երախան և
ինք կ'երթայ իր տունին տնտեսական բարդաւաճմոն
նուիրել իր աշխատառութիւնը: Լաւագոյնն էր անշուշտ
որ հայ մայրը այդ աշխատառնքին պէտք չունենար,
մնար իր տունին մէջ իր տան գործերուն և զաւակ-
ները խնամելու պարականութեան հետ, բայց տաիկա
այլեւս անհետացող իտէլի մը պէս կը գտոնայ ամէն
կողմ, որքան կը ծանրանան կեանքի պահանչները և
որքան կնոջ մէջ կը չեշտուի այր մարդուն հետ հա-
ւասարութեան և անկախութեան գետնին վրայ կանգ-
նելու ձգառումը:

Հիմնականն է, որ մսուրին կից կոյ մանկապար-
տէզը և մանկապարտէզէն ետքն ալ՝ պետական հոգա-
ծութիւնը նոր Արարկիրի հասնող սերունդին կ'ըն-
ծայէ նախնական և բարձրագոյն կրթութեան բոլոր
հնարաւորութիւնները:

Կարելի չէ նոր Արարկիրէն բաժնուիլ տասնց ան-
գամ մըն ալ սրտանց գնահատելու յդացումը այդ յան-
դուզն ու ինքնատիպ գաղափարին, որ մեր երկրի

վերածնունդին նույիրեց չեն աւան մը, չարքաշ աշխատանքի վարժ, ընդունակ և աճուն բնակիչներով ու դարձաւ ներշնչող օրինակ մը ուրիշներուն:

ՕՏԱՐ ՎԱԼՅՈՒԹԻՒՆ ՄԲ ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ԵՎԱՍԻՆ

ԳՐԱԳԻՏՈՒՀԵ ՕՐ. ԼԻՏԻՍ. ՊԱԽ ՀԵՏԵՒԵԱԼ ԿԵՐՊՈՎ,
ԿԸ ՆԿԱՐԱԳՐԵ ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ԻՐ ՏՈՒՄԾ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

(Քաղուած՝ «Ժուրնալ Տը Մուբու»ի 1936 Մայիսի թիւեն)

«Երեւանի կը տիրապետէ Քանաքեռի ապառաժուտ լեռնադաշտը: Երկաթաքարը կէրծի մը խորը՝ Զանգուն կը փրփրի և կը մոնչէ: Ճամբուն ձախակողմը կը տարածուի ընդարձակ հողաբաժին մը: Կառուցավայրեր, լաստակերտներ, խրամատներ, կառուցման վրայ եղող չենքեր: Տափարակ երդիքներով տուներ՝ միայնարկանի, շրջապատուած նորաբոյս ծառերու խումբերով, պղտիկ պարտէզներով, բանջարանոցներով, հաւանոցներով: Մանուկներ կը խաղան աղբիւրին մօտ, հրապարակին մէջտեղ:

Նոր Արաբկի՛րն է, ներգաղթողներու հնագոյն գաղութը:

Հիմնուած 1925ին, բնիկ Արաբկիրցի 72 տնձերէ, որոնք այս նախատակով տասը հազար տոլոր հանգանակոծ էին. աւանը այսօր բարգաւաճ է և կը հաշուէ 1525 բնակիչ:

Անոնք կաղմած են արդիւնաբերութեան համագործակցական մը՝ կապուած Հայտնարկօպին (Հայաստանի տնտեսական արդիւնաբերական կօսպերատիւ),

միութիւն, որ կը հայժայթէ նախանիւթերը և կ'զբաղի գործուած ապրանքները վաճառելու։ Աւանին վեց արդիւնաբերական հաստատութիւնները կ'արտադրեն գուլպայագործական իրեր և կահաւորման հիւսուածեղներ (մանուսա)։

Մանկամսուրը, մանկապարտէզը, վարժարանը, բաղնիքը, ակումբը, բուժարանը կը գտնուին աւանին կեդրոնը։

Ըստ դիպաց, մտնենք տունէ մը ներս։ Թուխերիսասարդ մը՝ կամշոտ կզակով, կը բանայ դուռը։ Պատերուն ծեփը անաւարտ է, փայտէ շրջանակները դեռ չեն ներկուած։ Բայց կան վարագոյրներ և ծաղիկներ։ Մինսա Աձէմեան դեռ նոր եկած է այդ տունը։

Գետինը ոչինչ արժած է։ Հայրենակցականը օգնած է իրեն չինուածանիւթ տրամադրելով ու տալով գումար մը, անձամբ կառուցանելու համար իր տունը։ Կան երկու սենեակներ, մուտք մը, խոհանոց մը և գետնայարկ մը՝ իրր պարէնեղներու մթերանոց և որպէս փարախ երկու այծերուն բնակութեան համար։ Այդ պահուն, իր կինը կ'զբաղի բանջարանոցով և այծերը խնամելով։ Մինսա, համագործակցականին մէջ հաշուակալ է, իսկ կինը՝ կ'աշխատի գուլպայի գործարանին մէջ։ Երկու զուտակներ ունին։ Երախան օրը կ'անցնէ մանկամսուրին մէջ, որ ձրի է։ Իսկ իրենց աղջնակին համար ամիսը 12 ոռութի կը վճարեն մանկապարտէզին, ուր լսւ կը խնամուի և լսւ կը սնուցուի։ Ահա՛, եկուոր գաղթականին գոհացուցիչ կեանքը նոր Արարկիրի մէջ։»

Նոր Արարկիրի մէտասանամեակին առքիւ,
Խնչպէս պիտի յայտնես խանդավառութիւնդ . . . :

ԻՆՉՈ՞Ս ԿԸ ԳՆԱՀԱՏԵՆ... ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ԶԵՐՆԱՐԿԸ




ՄԱՐՏԻՐՈՍ ՀԱՅՈՂՈԲԾԵԱՆԻ ՇԵՆՔԸ.— 1. 29ին,
Ամերիկայի մէջ կը վախճառի բնիկ Արտրկիրցի
Մարտիրոս Հացագործեան։ Համաձայն հանգուցելոյն
փափաքին, իր ժառանգորդները Արտրկիրի Միու-
թեան կը նուիրեն 1500 տոլոր (300 եզ. սոկի)՝ Նոր
Արարկիրի մէջ կառուց անելու համար չէնք մը։ Այդ
չէնքը կառուցուած ըլլալով իր ժամանակին, անոր
մէկ թեւը այսօր կը ծառայէ որպէս նամակատուն,
իսկ միւս մասը որպէս գրասենեալ նոր Արարկիրի
կառավարչատան (Աւանային Խորհուրդ)։

ՏՕՔԹ. Ա. ՀԵՋԻՆԵԱՆԻ ԿՑԱԿԻ

Բնիկ Արտրկիրցի հանգ. Տօքթ. Արամ կ. Հէջին-
եան, որ կը բնակէր Ամերիկայի Այովա հանանգի.
Անամօսա քաղաքը, 3000 տոլոր կտակած է Հ. Բ. Բ.

Միութեան, պայմանաւոր այդ գրամին հասոյթը գործածութիւն նոր Արարկիրի երիտասարդներէն մէկուն բարձրագոյն կրթութեան, երեւանի համալսարանին մէջ:



Կը յիշուի որ մեծանուն բժիշկը, նախաղէս 1500 տոլար նուիրելով կառուցանել տուած էր՝ զայդ տիպի միայարկանի չենք մը որ մինչեւ այժմ կը ծառայէ որպէս մանկամասուր նոր Արարկիրի երեխաներուն համար: Ան վախճանեցաւ 4 Յուլիս 1934ին:

126 ԱՐԱԲԿԻՐՅԻՆԵՐ ՄԵԿՆԵՑԱՆ ԴԵՊԻ ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ

1936 տարւոյ Մայիսին, Ֆրանսայէն գէպի Հայաստան ճամբայ ելլող 1800 հոգինոց կարտանին մէջ, Փրանսարնակ 126 Արարկիրցիներ (15 ընտանիք) եւս

կային, որոնք Հայոստան ժամանելնուն, տեղաւորուեցան Նոր Արաբկիր, Միութենապատկան (Ներգաղթի Կոմիտէի) շէնքերուն մէջ. անոնցմէ մեծ մասը արդէն ձեռնարկած է սեփական բնակարանի կառուցման:

* * *

Կը վերջացնենք՝ Նոր Արաբկիրի նուիրուած այս համառօտ տեսութիւնը այն բաղձանքով թէ՝ Հացագործեաններու, Հէճինեաններու և ուրիշ շատ մը ծանօթու անծանօթ Արաբկիրցիներու՝ Նոր Արաբկիրի վերաշնական գործին իրենց բերած առատաձեռն գոհաբերութիւնները, և հայրենիքի նուիրական հողին վըրայ իրենց կանգնեցուցած գեղեցիկ կոթողները, թո՛ղընդմիշտ վառարանեն անոնց ինկելի յիշատակները և ներշնչման աղբիւրներ հանդիսանան եկող ու գացող սերունդներուն:

Պատիւ իրենց:




ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՄԵՏԱՍԱՆԱՄԵԱՅ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Գ.Ա.ՀԻՐԵԼ ՄԷՋ

Ներկայ հրատարակութիւնը մամլոյ տակ էր, երբ Փետր .
14ի կիրակի օրը տեղի ունեցաւ նոր Արաբկիրի հիմնարկու-
թեան 11րդ տարեդարձի և Բարեկենդանի առթիւ կազմա-
կերպուած հայրենակցական հանդէս-թէյասեղանը, Գահի-
րէի Հայ Գեղարուեստասիրաց Միութեան շքեղ սրահին
մէջ, նախագահութեամբ Մէթը Յակոր Աղազարմի: Հայրե-
նակիցներու շուրջ երկու հարիւր երկսեռ բազմութիւն մը
փութացած էր պատասխանել Միութեան Գործ. Ժողովոյ
հրաւէրին: Հանդէսը սկսաւ երեկոյեան ժամը 5ին, և տե-
ւեց մինչև ժամը 9ը: Հետզհետէ խօսք առին և խանդավառ
բառերով օրուան հանդիսութեան կարեւորութիւնը շեշ-
տեցին Պ.Պ. Մէթը Յակոր Աղազարմ, Տօքթ. Գարեդին Ա-
մատեան, Մասիս Գետրոսեան և Սահակ Թիւրապեան, Ե-
ղան նաև նուագ, մեներգ, արտասանութիւն, հայկական
պար, թօմպօլա և ծիծաղաշարժ զաւեշտ (բեմադրութիւն
Պ. Վահան Հապէշեանի): Ընդհանուր խանդավառութեան
մէջ կատարուեցան նոր անդամագրութիւններ, որոնք ե-
կան ստուարացնել Միութեան շարքերը: Ոգեւորութեան
զուարժ ու աննախընթաց միջնորդ մը ստեղծեց հայրե-
նակիցներուն մէջ այս վայելուչ հանդիսութիւնը, որուն
թողած խոր տպաւորութիւնը ընդ միշտ պահելու համար,
իբր գեղեցիկ յիշատակ, առնուեցաւ նոյնպէս թէյասեղա-
նին խմբանկարը:



ԽՄԲԱՆԿԱՐ ԳԱՀԻՐԷԱԲՆԱԿ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐՈՒԻ

14 Փետրուար 1937ի թէյասեղանի հանդիսականերէց մաս մը

(Լոհսանկար՝ ՎԱՐԴԴԵՍ ԽԱՆՉԵԱՆ)

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0016758

ЦЕНА

219471

ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒ

ՆԻ ԻՐ ՄԱՍՆԱԾ

ԿԵՊՐ. Վ.Ա.ՐԶ. — Ն.

ՄԱՍՆԱԾԻ ԴԵՐ

ՆԻԻ ԵՐՐԻ	ԱՃԵՐԻԿԱ	ՓԱՐԻԶ	ՖՐԱՆՍ
ԳՈՍԹԸՆ	»	ՄԱՐՍԻՑԼ	»
ՖԻԼԱՏԵԼԻԱ (3 հատ)	»	ԼԻՕՆ	»
ՏԻԹՐՈԹԹ	»	ՊՈՐՏՈ	»
ՎԱՃԻՆՈԹԸՆ	»	ԲԸՆԱԺ	»
ԼՈՍ ԱՆՁԵԼԷՍ	»	ԳԱՀԻՐԻ	ԵԳԻՊԵՏ
ՀԵՅՎՀՐՀԵԼ	»	ԿԻՏԱՐԵՖ	ՍՈււան
ՎՈԹԸՐԹԱԱԽԻՆ	»	ՀԱԼԻՊ	ՍՈՎԵՏԻԱ
ՔԵՄՏԸՆ	»	ՊԵՑՐՈՒԹ	ԼԻԲԱՆԱԾ

ԸՆԴԱՄԷՆԸ 20 Մասնաժողովեր . Նոր մասնաճիշգեր
ի մօտոյ կը կազմուին՝ նիւապրիֆորի. լին. Լորէնս, Թբոյ,
Ֆրէզնօ, Վառնա (Պուլկարիա), Խարթում (Սոււան),

Ներկայացչուրիւն ՆՈՐ Ա.ՐՍ.ԲԱՆԻՒԲ

ԿԱՐԴԱՑԵ՞Ք ԵՒ ՑԱՐԱՄԵՋԱՀԵ՞Ք

Արարկիրի Միութեան Պաշտօնական Օրկան

“ՆՈՐ Ա.ՐՍ.ԲԱՆԻՒԲ ՑԵՂԵԿԱՑՈՒ”

Հրատարակութիւն Ամերիկայի կեդր. Վարչութեան

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱՄ Է

Արարկիրի Միութեան 1937 ՏԱՐԻՈՑ

ՄԵԺԱԴԻՐ և ԳԵՂԱՄԻԿ ՊԱ.ՏԻ ՕՐԱՑՈՅԵՑ

Վերոյիշեալ հրատարակութիւնները ստանալու, ինչպէս նաև
ամէն տեղեկութեանց եւ բղակցութեանց համար դիմել հետեւեալ
հասցէին՝

UNION D'ARAPKIR

c/o M. BEDROSSIAN

B. P. 55 — LE CAIRE (Egypte)